

պէս աւելի վերնագիր ունի քան յոյն, որ միայն սկիզբներ ունի քանի մը հաս: Ասկէ յայսնի է որ ի՞չ մեծ պարագ պէտք է որ ըլլայ ապացույք հատարակութիւնն Պրոկլի հայ թարգմանութեան: Բայց յամենայն գէկո՞ո ու միայն մեր սատեհագրաւթեան, ոյլ եւ եւրապակոն բանափրութեան համար մեծ առդիւնք կը շահուի, եթէ է ի ըլլա բերուի Պրոկլի մանաւանդ հնագոյն հայերէն թարգմանութիւնն, որ յէջխամին կը գտնուի ի ըստ անզղացի գիտականնի:

4. Յ. Տ.



ՊԱՅՍԱԿԱՆ

ԳՐԵՄԱՆԱԼՈՒՆՆՈՅ ԵՎԻՄԱՐԵԹՈՒՊՈԼԻՍ
ՔԸՆԵՐԻ ՍԻՐԵԲՐՈՒԹՈՒԹԻՒՆՆ. ՄՐՑԽԱՆԱԹԻՒՆՆԵՐԻ ՈՒ
ՄՐԳՈՒՆԻ ԿՈՂՈՎԵՇՈՑ ՎԱՐԺՄԱՌՈՒՄԸ

Ենցած գէպքերը, վաղեմի պատահարներն երեւան հանելը՝ չէ թէ միայն զգածում մը, պյ նաեւ պարտք մըն է: Աս կը պահանջէ մեզմէ արդարութիւնը, որ յայսնուելու կը փափաքի. աս կը պահանջէ ժամանակին խուզարկութեան հոգին, որ մէկ հղոմանէ ձարակ կը մատահարաբէ մոտաց լուսոյն ու մեկակ կողմանէ կը լուսաւորէ քօզզավ:

Դրամսիրանախցի մէջ տիրող ներքին կողմակցութիւնները, նուզազպետութիւնն ու շարունակեալ խուզովութիւնները՝ երկիրը բոլորավին փանալու սահմանը բերած էին, երբ անդիէն իր արեւելան սահմանները երեւան կըլլէ ազդ մը, «մէկ ժրածան, կարողութիւն ունեցող, արդարակորով ազդ մը» վաճառականութեան ու արևեալոց օծեալը, պատրուած ու նեղուած պղտի հայ ազգը՝ — իւր հաւատքին մարտիրոս՝ որ նոր հսյունիք մը կը ինդրէ իրեն:

Դրամսիրանախցի պյ ատենի իշխանը՝ աղջէն ձանցնարով իր երկիրն ողբարձրի վիճակը, որպէս զի արդէն շատ բաներու մէջ պահսուաթիւն կրող երկիրը ձարտարականաներով եւ կարաւարեալ արտեստագէտներով հարստացրն, եւ ասպ թէ երկիրն մարդեցութիւնը տեղը բերէ եւ թէ իր անուան վրայ խօսելու աւելի ընդունեցաւ ստարները:

Ազյանիք երկու անգամավ պանդիտացան այս իրենց նոր հայրենիքը: — Առաջնին՝ «պատի գաղճականութիւնն հասդիպւցաւ գէկորդ թագոցի թ. ի ատեն 1654 թ: Զեռուցնի մացած հատակուողներէն այսափ միայն գիտնիք՝ որ իրենց առաջնորդներն եղած ըլլան Մարտիրոս

գամատրա անուն մէկն եւ Ազպէյ Նըլապէ: Սակայն այս հեղաւ շնչացին երկայն ատեն երկիրն մէջ: Գամն զի ներքին ու արտաքին խառնակութիւնները վերանորոգուելով՝ զիրենք կամ իրենցմէ շատերն ստիպեցին որ շուր մը երկիրը թողուն ու իրենց յառաջուան տեղերը քաշուին: — Ոմանք՝ յէրկէցի երկիրն արեւելան սահմանները մացացին:

Երգորդու — բան ու խրովին — գաղթաշկանութիւնները պատահեցաւ (1672 թ), երբ Մոլտավայի իշխանը Հայոց կրօնին գէմ հարծանը հանեց: Կարս գաղթողներուն մէջ կը գտնենք ի մշջ այլց իրենց առաջնորդը Զիլիֆտար: Մինաս եպիփոպուն եւ որիշ եկեղեցականներ: Ասոր քայ Այրէկէ Սէնգ Միկլշի (Ճորժանի) ու զշագաւու հայ եկեղեցւոյն ժողովողապետութեան պատմութեան մէջ յաջորդ տեղեկութիւնները կը գտնենք գրուած: «Ապա մինչ եկն բազմութիւն հայոց յէրկրէն պուղանաց եկն ընդ նոսա գերապայծառ եպիփոպուն իւրեանց Մինաս վարդապետ Զիլիֆտար ովու կոչեցեալն եւ պյդքազումք քահանայք, որոց անուանք են այսպիի: ու. տէր եղիացն սկզբից, մինարուլ անուանեալն որ էր աւագ քահանայ ընդ բոլոր երկիրն պահուածանաց առ տէր ասիմուր ըն խօճան նիգ օշեան, որ աստ ձեռնադիմաց: ի նոյն վերցյագեալ մինաս վարդապետ է: Ասոնցմէ զաս պատմութիւնը կը յիշասակէ նաեւ պ. Զաքարիա, Թէոդորոս ու Խաչատոր քահանաները:

Գլխաւոր տեղերն զրոնք աւելի բազմութեամբ բռնեցն Հայերն — ինչպէս ամեւուն յայսնի է — եղան մանաւանդ Կերպա, Այրէկէ Յու, Պաշտպանով, Սէրիփի, Պիտրիից, Զիք-Շօմիէ, զանտա, Բէգէէ, Կէօրկէն եւ այլն: —

Ա պաջիկայ գրութեանս նպատակն է այս գաղթականութեանց տեղերուն մէջն առանձինն իմ կերպով Նշինարեթուպուրց վայ խօսիլ: Ասոր վրայօք՝ քաղքիս դի անտառան մէջ գտնուած արձանաբուրութիւնները մուշակներն ու արտասիրաններն ըստ մասին ընդորինակուած ու ըստ մասին թարգմանուած՝ պիտի տեսնեն ընթերցալները՝ Ա. թէ Երբ եկած հաստատուած են Եղիսաբեթուպուրց ազգ այնիք իրենց հիմակուան բնակութեան տեղը ք. թէ դրանսիրանից իշխաններէն ու Աւստրից հայուններէն ինչ առանձնանարուհութիւններ ու արտանութիւններ ընդունած բնուունած են, եւ մասնաւորապէս Գ. թէ ինչ միջոցներ բանեցնելով եղած են Հայք սեպէական տէր հիմակուան Եղիսաբեթուպուրց քաղքին

եւ իր շրջակայ գեղերուն, արքունի կալուածնեարուն ու երկիրներուն:

* * *

Պատմութենէն գատենք թէ քանի մը առաջն կարդի հայ գերգաստակ 1680ին մասնաորագէս Միքայէլ Արաֆիի գթութեան դիմով՝ ինդրած ըլլան որ իր յատուկ իշխանական կալուածներուն մէջ իրենց բնակութեան տեղ մը չնորհէ՛: Իշխանը ինդրէքնուն զիշխանելով՝ հրաման տուած է որ լսու իրենց կամաց՝ բնակութիւննին հաստատեն կամ իրութիւնի կամ Պատմալիվի տէրունի կալուածներուն մէջ: Ասոնք նկասելով զայն՝ որ Պաշտպանվ շրջապատճ է հարուստ անտառներով՝ եւ մէկ կողմանէ տեսներով որ անոր կից Գագիւլիսո գետն ալիք նաւարկիթ է ու լսուտերով երկրին ծոյն եղած ուրիշ քաղաքներուն հետ վաճառականութեան հարուստացութեան մէջ կնան ըլլալ, Պաշտպանվի Արաֆի կոչուած դղեկին շրջակայըը գրին իրենց բնակութեան տեղը:

Այս է գրով ու աւանդութեամբ մեղմ հասած պատմութիւնը:

Սակայն այս վերցյագեալ թուականէն 22 տարի յառաջ, պայմանն 1658ին, արդէն Հայեր բնակած կը գտնենք Պաշտպանվ գեղին մէջ, որով եթէ յատուկ ենելիցի ոչ, սակայն գտնէ մատու ու քահանայ ունեցած են: Ասոր յայստի վկայ են քաղաքին պահապա (corporatorum) մայր մատենին մէջ 1658ին անցուած յաջորդ գէպքերը. “Ամի՞ն Ռէձէ (առար ձեռքով՝ այդինքն 1658) պատիցի ճումեսու խարփիք պահապայ այս էղաս էրէմիսն: Ես տէր օչանէս պասկեցի խարփիք ներսէս պահապա հայր էղաս գաւիթ շօմզօցիս: Ես տէր օչանէս պասկեցի սիրացան նիշօցն դուսդր՝ իրեք ծանուցում էղաս եւ ապա ահնեցի զամուսութիւն նոցա հետ ճուր ճուրի էրանուին ախօրին: Ես տէր օչանէս պասկեցի սիատմի գիրգորին որդին, հետ խային դստերն, ես տէր օչանէս պասկեցի գանտրայի խալաստուրն. երկորոր ամուսնութիւն. (ես այսպէս յառաջ կ'երթայ, եւ կը վերջանայ այսպէս.) Նս տէր իւմանուելս պասկեցի սուլիսն տէր տէրին որդին հետ սհակին դստերն: Ես տէր իմանուելս պասկեցի գաղըսուսին ագունէն որդին լուսիկ, հետ էրկան խաչումին դստերն իրեք ծանուցում եղեւ:”

Աւդեմն տարակցոս չկայ թէ Պաշտպանվի

¹ Տղիսարեւուպոյայ ըստ մէջ մասին կաշնոյ անհուառաքանութիւն թեմ պայուն 4,000 արտավոր է: Քաղաքու պահանագութեան միջնորդ հաւաք և արտավոր 10,000 ֆրորին էկանու ունի:

մէջ արդէն 1658ին կը մակենին Հայք մեծակակ թուով՝ հին Արաֆի գլուխին շրջականները, հիմակուան Լատինացւոց եկեղեցւոյն կողմերն, մէծ Գիւգիւլէն գետին եղերը ու պայօտան Անդուաւ կանաց փոյտած անդերը: —

Սակայն, ինչպէս դիւրաւ կրնանք հնմագրել, Հոս տեղ ընակող Հայերը դեռ բնիկ քաղաքացւոց իրաւունքը չընէին. իրբեւ օտար պանդուխուն կը կնատուէին փայն, բայց եւ պնդէս տէրութեան կանոնաւորեալ տուրք տալու եւ ամէն օրինաց հնագանդելոց պարտաւորուած էին:

Ատեն անցնելէն ետեւ, ինչպէս պատմութեան ընթացքէն Կ'իմանանք, Կ'երեւայ թէ գտնուած են Հայոցմէ ոմանք, որ կմմ աղքատութեան պատմաւա. կամ խորամանկութեամբ եւ կամ վան զի տէրութեան տուրքերուն տակ շամընկած ըլլալվ ի վիճակի չէն պարտքերնին հատուցանելու: պարու թողով պահուըած, փափաս ու նոյն իսկ երկրէն ելած գացած էն: Տէրութեան տափկանները կամ պարտաւերաբ տէրն անենելով որ պարտականը չկայ առաջն հայ մարգն որ ձեռուուին կ'իյար մէնասնադ երբ գտնէին թէ վարուելու կարող է՝ կը բոնէին կը սնելէին, կը չարչարէին ու անեւ կը բանտարէին, որ սներիւոյթ եղող ազգակցուն տուրքը կամ պարտք վճարէ: Ան ալ հանդիպած է որ հայ հասարակութեան գլուխը եւ նոյն իսկ բոլոր ընկերութիւնը (companyia) պատասխանաւուութեան կանչուած ու պարտաւորուած է որ մասնաւորաց պարտքերը հատուցանէ:

Հայք համբերեցին ցժամանակ մը, բայց երբ որ գանութեան բաժակն ալ լեցուեցաւ, եղած զրկանաց ու անիրաւ պահանջմանց գէմ տարքեցին, ու Արաֆի Ա. իշխանին գիրեցին՝ յերկինն գոյու սիրաւութեանց գետ դարման մը գոնիւր համար: — Թէ այս պայմէս պասաւեցաւ պէտք ենք հաստատութեամբ ենադրել, Արաֆի իշխանին իւր կէունէսէկի գոյէկն 1689 Մայս. 1ին Հաստատական պէտք հրամանագրէն, որով Պաշտպանվի Հայոց գէմ եղած զրկանաց ու անիրաւ պահանջմանց առջեւ թումբ մը կանգնած ու իրենց անձնական աղատութիւնն ազանցուցան է:

Ահա պատմէնին հայ թարգմանութիւնը:

“Մինք Միքայէլ Արաֆի, ողբրութեամբն Աստուծոյ իշխան Գրանսիլուանից, տէր Հունգարիոյ մասին, գուքս Սէկոյներու, մէր Հայտակացն ընդհանրագէս եւ առանձինն ամէն մեծարդոց, ալիսական, քաջ ու մեծապատիւ գլուխառը եւ փիփանակի գաւառապետոց, վե-

“Սեր տէրութեան մէջ բնակող ու առող-
տուրով քը աղող Հայոց ընկերութեան (Com-
pania) խօսարհութեամի մեղմ դիմելէն Կիմա-
նանք որ շատ տեսակ տրոց պատճառաւ շատերը
պարտուց տակ ընկնած են եղեր։ Կը լինեք որ
պարաստէրներն այս պարտօքին առնելու հա-
մար՝ զիրենիք շատ կը ներին ու անհանգիստ կ'ը-
նեն։ Երբ գոմիանիսխին որենք անդամն ա-
ռաջակա նադամ ձեռութենին կ'ինայ, կը բռնեմ
յանցութիւն չունեցողը յանցաւորն տեղ, ու պարտօք
տունեցողը պարտ ունեցողին տեղ կը պատժին։
Ասոնք խոնարհութեամբ մեղմ աղաւցին, եւ մեր
պատուաւոր հպատակներուն մէկ քանիին միջ-
նորդութիւնն ալ զթութեամին նկատելով —
թէ Հայ գոմիանիսխ չգրուի այս վիճակին մէջ
որ տուքերն ամենեւին վճարել չկարենայ, —
այս մեր տէրութեան մէջ գտնուող Հայոց ըն-
կերութիւնը՝ պղտիէն մինչեւ ցմեծ ըստ ամե-
նայն մասանց ու առանձինն ինն կիրապով մէր
պաշտպանութեան տակ առինք ու կ'առնոնք
ի մասնաւորի Հիմակ ի քօփարաշ Հանգիսու-
թեամբ մէկուել գումարուած տէրութեան աւա-
գագողովին առիթի — Ներկայ պատճենով —
թէ իրենց ամենիները թէ իրենց սառափեները
եւ թէ որիշ ունեցած ամեն սառափանցները ալ
Հրամանենք ու կը պատուի իրեն՝ վերցոցին ալ-
մէն կարգի հպատակաց զթութեամբ ու ծան-
րութեամբ որ պարտատէրներէն ոչ ոք համար-
ձակի այսուհետեւ Հայոց ազգ էն մէկը — ի բաց
առնելըլ զայն որ պարապան է, — ոչ յանձին
իւրում եւ ոչ յստացուածն բռնելու կամ բռնել
տալու, բանտարկելու կամ բանտարկել տալու։
Ամենեւին շանդանի մէկը կերպով մը զանձիք
անհանգիստ ընելու ու իրենց անձին վիաս հաս-
ցնելու։ Ամէն մէկ պարտատէր իր յատուկ պար-
տականն ստիպէ որ պարտը վճարէ. վասն զի
մէկը մէկալին համար ամենեւին պարտական չէ
հատոցում ընելու։”

“Աս ալ կուղենք աւելցընել որ եթէ մէկն

այս մեր պաշտպանութեան դ ործցին ընդդեմ եղող՝ անտեղի, բռնագրառուած ու ծուռ մէկնութեամբ մը՝ այս բանին հակառակիլ ուղէ, այն բանն անզօր, ան հաստատ ու ջնջիլ համարուի: Ա-մէնք այնպէս վարուն ու այնպէս ճամփար ու բռնեն նկատմամբ այս Հայոց, ինչպէս որ մեր իշխանական

պաշտպանութեան պատմէկին մէջ գրած ներ:

« Ասէիք զատ պատահեցաւ ան ալ որ քանիի
մը հայ մարդ շատ պարտ ունենալով՝ որպէս
զի պարտօնին վճարունկէն ապատին, պահուղածած,
փափած ու մեր իշխանութեան երկրէն դուրս
ելած են: Դէսքեր ալ Հանդիպեցան, որոնց հա-
մաձայն արդարութիւնն ան Համարած է որ
Հայերուն դատասորն ու Խնդի իսկ ընկերութիւնը
պատասխանատուութեան կանոնի ու իրենց դր-
ձարել տրուի այն պարտօքը: Եւ որովհետեւ ըստ
իրաւանց չի կրնար պարտաւորութիւն մէկն որ
պարտը չունի, ըստ այս ամենեւին պէտք չէ
զիբենք (դատաստորն, զնկերութիւնն) պար-
տասորել: Եթէ մէկը մէկու մը բան տուած է,
անկէ պահանջէ: »

Տեսան 1689. Աւագտեմիեր 1:

Միքայել Արագիր. է. Յ. թ.

Պաշտպանվի Հայոց վկանին աւելի եւս
լաւացաւ ու պահանջութեցաւ, երբ Աքափի Բ.
1696ին, Գօֆրալաշի դղեկէն Հրամանարկած
Հրամանագրովն Պաշտպանովն Հայերին իրավուն
Հայ վաճառականաց ընկերութիւն մը պահան-
չափեց — Հրամանագրին մէջ յայսնա-
պէս կը տեսնենք իշխանին առ Հայոց ունե-
ցած մեծ գումբը ևսոր մէջ կ'երեւայ իշխաններ
կողմաննէ Հայրական սիրո մը, սաստիկ ինամբը
ու մեծ ինայողութիւն: Այս հրամանագրով կը
ներուի ի մէջ այլոց՝ Պաշտպանվի Հայոց աս-
տուածային պաշտամանց լիովին ազատութիւնը
թէ քահանայ մը կարեննան պահէլ՝ ըստ իրենց
կրօնին. քահանանցին կը ծնորհուի որ — Երկրիստու-
այն աստենի սովորութեան Հայուակ՝ քիչ մը
դիսի կարենան պահէլ աստուածային պաշտամանը
մատակարարութեան՝ բայց ոչ ծափելու հա-
մար. թէ քահանան հարկ տայէն աղաս է: —
Աս պատճենին ձեռոք Կապահովցուն Հայերն
թէ ցորչափ ժամանակ Հաւատարիմ՝ կը մնան
իշխանին ու իր յաջորդացն, ապահովապէս կրնաւ
հնա կեանքիրնին անցընել. թէ կրնան իրենց գա-

տաւոր մ'ընտրել, որ իրենց իրաւունքներուն պաշտպան կինայ. թէ ըստ կամբ առուտուր ընեն, եւ կինաց պարեն ուսկից ու երբ որ ուզեն՝ ձարեն. թէ իշխանն իրենցմէ ոչ զգը ու ոչ մէկ տեսակ յանցանիք համար պիտի ստուաքի իրեն ու իր աշջորդաց ձրի ծառայութիւն ընեն. թէ շունենայ մէկն իշխանութիւն զիրենք թղթասարքնեան ծառայութիւն տեղ տալու վեցներու, ի բաց առեալ այն դիպուածն՝ ուր հարփառութիւնն ստիպուական է. այն ատեն կրնան իրենք ու իրենց ձիերը ծառայութիւն ընել բայց բնականագիւն վարձքերն ընդունելով։ Այլ չնորհուի իրենց դարձեալ՝ թէ այն միջոցն որ իշխանն ու իր մարդիկները (ասու) Պաշտպանով գտնաւին, բնակութեան տեղ տալին ազատ ըլլան. թէ Ընդուականաց փողոց ըսուած տեղն օտարազգի ամենենին շմանիք. Վերջապէս թէ աղատ ըլլան մէկը մէկն սպարտը քամութիւն միշտ ննջադրելով որ երջախաւորութիւն չկայ բայց մէջ. եւ թէ նոյն իսկ ընկերութիւնը բանախանանաւութեան չէ մասնաւորի մը պարագին Հոգատարութիւն ըներու։

Այս հրամանագրին մէջ քանի մը վարչական ու պատժական կարգ ագրութիւններ ալ կը գտնենք. այսպէս 1. Պարուգ ունեցող մը պէտք է նիս զիր արդարացնէ ընկերութեան զիսուն առջեւ։ 2. Մէկու մը համար որ չարութեամբ Տրդէնի պատճառ եղած է, ընկերութեան գլուխն իր երգուեալներով պատասխանատու է. եւ թէ վասան ընկերութիւնը հատուցանելու է։ 3. Օտարական անեանօթ ազգային մը չընդունին մէջնենին, որպէս զի ըլլայ թէ — ըստ իրենց սովորութեան — պարուգ թողով ու փախչելով գումանիային գլուխ վաստակ մը բերուի։ 4. Սահան ըստ բաղեկի սովորութեան՝ կարած անսանցն մը զարդ պատճառ պատճառ անընդ է. 5. Այլ մարդն որ խորութեան պատճառ եղած է կամ անբարյական կեանք կ'անցընէ եւ գումանիային գլուխն խօսքին ալ չ'անսար, եւ բայց հետեւորդի թէ երկիրն ու թէ այսոց ընկերութեան վասահար կար է, արտաքուի. եւ այն։

Տեսնենք Գոկարաշի գլուխն ելած ու քսան կետերու մէջ ամփոփուած այս հրամանագրին հայրէն թարգմանութիւնը։

“Մէնք Մէկայէլ Արագի, Ասուուծց ողորմութեամբն ընտրեալ իշխան Դրանիւթւանից, այն ամենուն, որոնց անկ է, կիմացըննեզ մըր այս հրամանագրով՝ թէ որովհետեւ մըր Պաշտպանով գիւղը գաղթ ած վաճառական Ճայերը շատ աղաւեցին մեզի, որ ինչպէս իրենց անանի ալ իրենց յաջորդացը՝ մէկ քանի աղա-

տութիւն ու իրաւունքներ շնորհէնք, որոնց զօրութեամբն ապահօվապէս ու ազատապէս կարենան ապիկի ու մել մել հովհանուղութեան տակ, անոր համար մենք իրենց այս իրաւացի փափաքը կատարել ուզելով՝ գթութեամբ համեցանը իրենց արանութիւնները յաջորդ հարգով այս կէտերուն մէջ ամփոփել։

1. Ցորչափ ատեն որ մեղի ու մեր յաջոր-

դաց հաւատարիմ կ'ըլլան ու արդարապէս կը

ծառային, մէր Պաշտպանովի կալուածներուն մէջ ազատապէս ու հանգստութեամբ կարենան ա-

պիկի։

2. Իրենց մէջէն՝ ազատութեամբ դատաւոր մը կարենան ընտրել, որ իշխանութիւն ու նոյն ամէն իրենց մէջ պատահած օրինաւոր գործերուն կարգադրութիւն ընել ու վճիռ կորել։ Բայց թէ որ իրենց մէջ զիրար չեն կրնար գանել այն ատեն կարենան բողբեկ յունական ընկերութեան այն բաներուն նկատմամբ, որ վաճառականութեան կը վերաբերին։ Խոկ եթէ մէր կալուածներու վերաբերեալ մարդկներուն եւ սարներու հետ ըլլայ իննդիրն, այն ատեն բարձր կը պայքարի (թօւէ) մէր Հպատակներուն կամ օտարներէն մէկուն հետ գտասասանն ըլլայի մէր Պաշտպանովի պաշտօնատեարց աղջւ լսա գրինաց երկիրն։ Խոկ թէ որ իրենց հետօնար մարդ մը կամ մէր Հպատակներէն մէկը պայքարի, գտասասանն ըլլայ՝ նախ Ճայոց գտասաւորին առջեւ։ Խոկ թէ որ մէր երկրպագործ Հպատակը կամ օտարն անով գոհ չ'ըլլար, այն ատեն գտասասանն ըլլայ՝ ըստ մէր երկրպին օրինաց՝ մէր Պաշտօնատեարց առջեւ։

3. Քահանայ մը պահեն ըստ իրենց կրօնին, եւ իրենց հաւատարին ազատութիւնը մնայ անվրդով՝ այսպէս ինչպէս որ է։

4. Իրեւեւ վաճառական մարդիկ՝ առուտուր ընեն բայց կամի։ Ասոր մենք ամենեւին արգելք չենք զներ։

5. Եթէ վշտացում մ'ունենան եւ կամ եթէ մէկն իրենց բանութիւն ընել ուզել, արդարացի բաներու մէջ ըստ օրինաց այս երկիրն մէնք միշտ իրենց հետ ենք. զիրենք մէր Պաշտօնաւորներով կը պաշտպանենք ու պաշտպանել կոտանք։

6. Եթէ հանդիպի որ իրենցմէ մէկուն ալ մէր երկրին մէջ բնակիլը ծանր ըլլայ՝ ազատ է, իր ամէն ծառաներովն ու սասցուածներովը կրնայ երթալ. սակայն զնացողը՝ տան հարին կամ պարտուցը վրայօք՝ զգը թերեւս մէկու մը ունի, պէտք է որ զումիանիային հաշիւ տայ եւ վճարէ։

7. Յանցանքի մը համար՝ ոչ մենք եւ ոչ մեր պաշտօնատէրներն ոչինչ կերպին ոչ զերենք եւ ոչ իրենց յաջորդները ձիք ծառայոթեան տակ պիտի ձգենք: Բայց թէ որ օրինաւոր գործք մը հանդիպի՞ մեր գործքն ըստ արդարութեան կը շարունակենք իրենց հետ:

8. Եթէ ըստ պատահման իրենցմէ մէկուն քով կրակ ելլէ, եւ օտարի մը տունն այրի, կրակը պատահմանը ըլլալով՝ հարկ չկայ որ հաստուցում ընեն: Բայց իթէ ասպահովութեամբ ստուգուի որ կրակը նոյն խկ տան սիրոջ շարութեամբ կամ իր ծառաներուն անհոգութեամբն եղաւ, այն տանն չենք կրնար այս բախու աչք գոյնեւ: Գոմբանիպի գտառաւորն ու իր երգուանեներուն գործն ըլլայ՝ եղած փասով հաստուցանել:

9. Երբ Աստուծոյ շնորհքով Պաշտպալով գտնուիք կամ հնա զօսամիք ընելու կը անեմ, մեզի լուսկութիւն տալու պարտականութիւն չունենամ:

10. Ոչ որ իշխանութիւն ունենայ զիրենք ոչ մեր գործքին եւ ոչ գեղն գործերուն ստիպել: Կամանապէս ոչ իրենք ոչ իրենց ծառայները եւ ոչ իրենց ձիերը թղթատարութիւն ընելու բռնադատուին: Բայց երբ որ արտաքս կարգի դիպուածով մը հարկ ըլլայ այս բանն ընել, ի նպաստ իրենց մէկ մարդ կամ մէկ երկու ձի կրնաւ տալ:

11. Թէ իրենց ագտա գինեպահչութիւն շնորհնեք ամէն ժամանակի համար, այս չմ կրնար ըլլայ, ինչու որ այս բանը մեզի ալ շատ փաս պիտի բերէ: Այսու ամենայնին՝ ըլլորհնենք որ Ա. Միքայէլի օրէն (Անպատ. 29) մինչեւ օր մոխրոցին նախինթաց օրը փալառաբարդ իրենց պիտացից համար հարկաւոր գինին պահէն: Այս պահպէս ըլլալով ալ՝ կը շնորհնենք որ իրենց քառահանան քիչ մը գիրական գժամանական ըլլալով՝ ընկերութեան գժամանութիւն մը բերէ: Ի վերայ պիտ ամենայնին թէ որ լարի, մարդաբար ու լաւ գաճառական հայ մարդիկ գալու ըլլան, կարենան բնակութիւննին մեր կալուածները հաստատել:

12. Օտար հայ մարդ՝ առանց իրենց գտառաւորն ու երգուանելներուն գիտանդան՝ չկարենայ հնա բնակութիւն հաստատել, որպէս զի ըրլայ թէ կերպով մը պարուական ըլլալով՝ ընկերութեան գժամանութիւն մը բերէ: Ի վերայ պիտ ամենայնին թէ որ լարի, մարդաբար ու լաւ գաճառական հայ մարդիկ գալու ըլլան, կարենան բնակութիւննին մեր կալուածները հաստատել:

13. Թէ որ գաճառական հայ մը թէ մեր կալուածներուն եւ թէ մեր գեղերուն եւ թէ դղեակներուն մէջ՝ ուրիշ մը պարագ ունենայ եւ պարտիք մէջ երաշխաւորութիւն ըլլայ, այն ա-

տեն այն բանին համար բոլոր Հայոց ընկերութիւնը պարտաւորեալ չէ պարտիք վրան առնելու, հապա միայն պարտականը կամ երաշխաւորը վնարէ: Նթէ ասով չուզնան վճարել, այն ատեն յառաջ բերուի Գոմբանիպիցին դատաւորն ու հատուցում ընել տայ, առանց ընկերութեան վաս մը հասցընելու:

14. Մսավաճառ աղասամեթեամբ կրնան պահէլ: Այն որ հրաման ունի կտրելու, կարենայ ստակով միս ծախիւ որեւէ մարդու. բայց գաւառին օրինաւոր կշինները գործածելուն: Երբ որ մեր դղեակը պէսոք ունենայ մսի, տան սակով. բայց լինուալ պալատը տալու պարտական են:

15. Ի՞ն ու խանութիւ վարձեն այնափ ըլլայ՝ որ ասքի մինչեւ հիմակ էր, թէ որ մէկն իր ընեցածն ընկարածիւ չ'ուզէր. իսկ եթէ մէծցնեն կ'ուզէ՝ ազատ է աւելին տալու, եւ Գոմբանիպի գտառաւորն ասող արգելք մը չկարենայ զնիւ: Թէ որ մէկն՝ արգեն որոշուած ու չափաւած ներքնարակին վրայ մթերանց եւ կամ պղտիկ ախու մը կ'ուզէ կանգնել իրեն յատու ծախրիպի, ասոր համար լատ վճարմունք մը տարու հարկաւորութիւն չունի:

16. Կը շնորհնեք որ քահանայէն տան հարկ չանութիւ:

17. Նթէ գտնուի իրենց մէջ խորովածիւն պատճենա եղան մէկն կամ անբարցյական կեանք անցրնող մը, որ իրենց գտառաւորն իսօցին ալ չանայ, այնպիսին՝ որ թէ մեղի ու թէ իրենց փասակար է Գոմբանիպին առաջնորդն իր երգուեալներովն ու մեր պաշտօնատէրներովը միաւուելու նորոհրակցելով՝ պէսոք է վիճակել:

18. Կը շնորհնեք որ Հայոց շարիքն ու փողոցն մէջ ամենեւն օտար մարդ, ոչ մածառ, ոչ վարախ, տուն չկարենայ շինել: Աս գիտակալով՝ իրենք իրենց կողմանէն պէտք չէ որ կամք պարագ միջոց թողուն մէկ մէկու բնակութեան մէջ:

19. Ինչ բան որ հարկաւոր է իրենց ապրուասին ու իրենց ընտանեաց պահպանութիւն համար, վաճառանցին ազատ թեամբ կրնան զնել, միայն թէ անոնց գինը՝ մեր հաստակներուն նաչու ստարներուն՝ արգարապէս վճարն: Եթէ գեղիւն որեւէ անսակ պարէն ներս տարաւած ատեն՝ իրենց նախ անոր հանդիպին եւ ծախողն հետ գնցն նկատման միաբանին, այն բանն ոչ որ կարենայ իրենց ձեռուուլ, եւ այս բանին մէջ ոչ որ զիրենք անհանգիստ ընէ:

20. Նթէ որ իրենց գէմ անիրաւութիւն մը ըլլայ կամ իրենց զըկակը մը հանդիպի, եւ

հն՝ ուր որ դարման կրնային գտնել՝ չկըցան զտնել, կրնան համարձակապէս մեղի ալ զիմել եւ զմեղ տեղիկացնել, որպէս զի մնէք ալ անոր գեղ դարման ընելու շանանք:

Այս կետերը վերցյգեալ կերպով ըլլաւ-
լու օրոշեցինք: Զիրենք կ'ապահովագրենք իրբեւ
զաշտպալվի վաճառական հայ մարդիկի: — Եւ
որպէս զի թէ մնէք ցորչափ կ'ամրինք եւ թէ
մեր օրինաւոր յաջրդները ղասիկոյ առաջա-
նելու պարտաւորենք, մեր տափական նորոգը եւ
մեր յատուկ ձեռնագրուոք կ'ամրացընենք: մեր
անուան ազգեցութեանն ու անփոխինչի զօրու-
թեան համար:

«Տուեալ մեր ֆօկարաշի դղեկէն, 1696
Փետր. 7:

Միքայէլ Սբափի. Ե. Յ.»

Ինէ այս իմաստուն ու խոյնէմ իշխանը շայ-
ենի այս ասախճանի կը վայրիսկը ու իինց ա-
սանկ արտօնութիւն կարգի տանձնանշոր հումեր
կ'ընէր, ամենեւնի զարմանարու չենք: Աղջկ գի-
տէր՝ թէ զամոնք իր կրիմն մէջ ընդունելով
ու իր բոլրտիքը ժողվելով՝ տէրութիւնն օգ-
տափար տարրով մը կը հարստացնէ: Եւ ստու-
դիւ ալ Հայոց Զարմանարութիւնին երկրին ներքին
Հարստութիւնն աճեցաւ, արուեստները՝ մանա-
սնդ մաշշագր ործութիւնը՝ շատ յառաջցաւ,
Դրանիլուանիստի առևտորական ազդեցութիւնը
Հայոց ձեռաք՝ մէկ կողմանէ Նբեւելքի, մէ-
կալ կողմանէ Արեւելուոքի հետ՝ Ուիննայի,
Կայցիկի, Տանցիկի ու Ամսդէրտամի միջցաւ՝
Հզօր շարժում մ'ընդունեցաւ:

Լաւազգած իշխանն այսափով ալ չչափա-
ցաւ: Միջնորդ եղաւ առ էլորդուս կայսր գրած
աղերանաց լողով մը՝ կերպացոց եւ զաշտ-
պալվոցոց մէջ եղած հակոսակութիւնը դա-
դրեցընելու: Այսուուն նշխարթելուպիս քա-
ղաքն իր գոյութիւնը մայսն այս միջամտութեան
զարտական է: Առաջ ասոր՝ մատարակցս ներ-
լայ Հայաքաղաքը փոխադրուելն, հն բռնու-
թեամբ հաստատուելն եւ այս վերջինէն բոլո-
րովն կլուելն պիտի չազատէր:

Տեսնեք թէ ինչպէս եղաւ այս բանը:

(Մաշտակ է առ անդամ) 8014. Անցի

ԱԹԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ

Ա Ի Ղ Ե Ւ Ո Ւ Ր Ա Խ Թ Ւ Ի Ե Ն Ի Փ Ո Ջ Ի Ց Ո Ւ Ր Ա Ը

Գ.

Ի Կ Ա Ր Ի Ն

Կարին, 2 Հոկտեմբեր 1890:

Ապրին (Արգում. մ=Արգ. էր-Ռում կամ Արգ. Հունականց) բերքափառագր մըն է ընդարձակածաւալ դաշտավայր մը Հարաւ-արեւելականը հիմնած, ուստի իր հոսի Եւել-Ձորին, այսինքն Եփրատ, եւ գրեթէ ևս հրաժեշտ հանգոյց ամէն կարաւանաց, որ կը կարեն կ'անցնին հայաբնակ լեռներէն: Քա-
զարքն երբեմ շատ բարգաւաճ էր, այլ այժմ բաւա-
կան նուռագ:

Ումեն ժամանակ եւ ամեն աշխարհակալք՝
Պարսիկը, Արքացիք, Մղուլը ու Տաճիկի կար-
գաւ, ամենին ալ առաջն կարգի մարտափառական
կրկները կէս Մ'ն նկատեր այս քաղաքն, եւ ա-
մենին ալ կարպատ ամբացուցած: Ապրին իւր երեքին
պատահէն ներփակի, իւր երեք ակիր լեռներով արդեմ ամբա-
հառափի կ'ըլլայ, եթէ ըստ բաւականի բազմածեան
եւ պարակազմ գնենք ապահովին իւր պայտապա-
ռութիւնի:

Քաղաքին մէջ մնջ տեղ կը դրաւեն գերեզ:
Հանաւունքը: Ինչպէս բավանդակ Արեւելից սովորու-
թինն է, տան օքրն խուռներամ կը դիզուի ամսինն
գերեզմանցները:

Քաղաքին մէջ մնջ տեղ կը դրաւեն գերեզ:
Ամսունք մուկ մէջ, որուն փողոցներն նեղ են
ու մանուկապատ եւ ապրայն սկիզբէն մինեւը
վերն աղտոտ, շատ տեղ կը դրաւեն աւերաները.
Սկզին սնենքն մեծացոյն մասն ամսոր շինուած
է քարէ, բայց զրեթէ ամեն ալ միայարկ են.
Առնիկներն հարթաճեն եւ կէս մեր խո-
րութեամբ հոգով ծածկուած՝ կը կազմեն հարթ
ասանցները, ուր ամառաւան տօթագին օքրն կը
նշնչն ընակիչը գիշերները: Կարնոյ փողոցներն ու-
րիշն առնան սննին, որ ցանցա բան է մահմետական
երկիններուն մէջ:

Գարնան փողոցներն անանցներն են աղրիւն-
ներէն, որ ձեռն գուր ձգուած կ'ըլլան եւ ձեռն
տակ թաղուած. Հներն ու ագռաւներն ասաւ ճարպէ
կը գտնեն: Կամ թշուած անհատներն, առաւա-
կահէնք ինանքը ըսել, տղմախան հեղեղ զերուն

մէջ որ մւնքն էն կ'իջնան, կը պրատեն կը փառուեն
յորդապար հետ զեղներուն քրած բերած անացը-
իւրեցները երջանիկ են, եթէ քանի մը Հայոցած
գրամիկներ գտնեն, «Հութիւնները ո ինչպէս հս-
կանուանն է: Եւ ո՞լ ալ Յաւաշակալցման Արփյ մէջ
չըստարքը չէ հն դրամեերու: Եատ գիւղացիներ

գոնէ քասիկի մ'ունին այսպիսէաց, գրամիկը՝ յառ-
նակն, հռուեկան եւ այսեւայլ գրամիեր ամեն
գարու եւ ժամանակի. մետաղեայ գոյշապարուշը
այս պարզ քծաւարերը փարիք գամձ են այս
թշուած ալքառապայ, որ մնջ յայս անինց զրայ:
Բազմաթիւ իւն առեւ կեղծ գրամեերն որ երիբն մէջ
կը յօրինանին:

Կարին որ գրեթէ 2000 մեդր բարձրութեան